

Ի Ե Յ Ի Կ Ե Ն Կ Կ Կ Ն

ՀԻՆ ՀՅՅԵՐԷՆԻ ՅՈՒՅԸՎՅՆ ԳԻՐԵՆՈՒՆԵՐԸ

ԸՍՏ 4. ՊԵՆԻՆՍՆԻ:



Կաղոթ հետաքրքրական ուսումնասիրութիւնը լոյս տեսած է Դանիական Գիտութեանց Անճարանի Յիշատակագրութեանց Գրութիւններն մէջ գաղղիներէ լեզուաւ (Holger Pedersen, Les Pronoms démonstratifs de l'ancien arménien. Avec un Appendice sur les alternances desaiuciasindo-européennes: „D. Kgl. Danske Vidensk. Selek. Skr.“, 6 Raekke, historisk og filsofisk Afd. VI, 8. p. 307—353.

առանձինն Kōbenhavn 1905, 4<sup>o</sup> pp. 51.) Բաժնուած է լոյս մատչ, իրարանչիւրը քարձմաթիւ հայտնմնքու, նախ կու գայ ներածութիւն մը, ուր քննութեան առնուած են նիգիւնք. \*to-, ki, \*eao- \*aao- քննքը եւ յարակիցքը. եւ \*միւ նշանակող քանիքը: Այնուհետեւ քննութեան կ'անուրի հայազէտ Մէլիէ զօրութիւնը կամ անոց՝ հայ զօրանուածց տուած մեկնութիւնը. որուն կը կցի զերրոջ մասը՝ Հնդկականի զօրութիւնը, որ մի առ մի եւ իրոյն համեմատութեան կ'ըստանալիք իրեն զնտրած նիւթը: Վերջը կայ յաւելուած մը, ինչպէս արդէ յորազօրին վրայ նշանակուած է, նիգիւնք. Չայնաւոսաց փոխանակութեան մասին: Ինչպէս Հնդկական մեզ կորացնին զործերը նոյնպէս ներկայս կը իրատրականց Թարգմանութեամբ, եւ այն ամբողջապէս, Թէպէտ եւ յատկապէս Յանդուանն եւ ներքնութեան ալ քաւական մէկ մասն ընդհանուր լեզուա-

գիտութեան կը հայն. քննութեան նիւթն ոչ զուտ հայ լեզուին վերաբերուով: Սակայն կարելի չէ եւ ոչ օգտակար այս մասերը կ'ըմտու. նախ որ ասով գործին ամբողջութիւնը կը խանգարէ. եւ երկրորդ՝ յիշտալ մասերը կարեւոր էին Հնդկականի ընտրած մեկնութեան առանձն լուսաբանութեան համար. եւ վերջապէս նաեւ հայ տարրը մոռցուած է՝ ուր եւ որչափ պէտք էր՝ այն տեղերն ալ: Ուստի լաւագոյն նախնորմաց զործին ամբողջական Թարգմանութիւնը քան կ'ըմտտ եւ Թորք մէկ համառոտութիւնը: Թարգմանութիւնն որչափ ալ հաւատարիմ՝ ըլլայ քննարկի՝ ընչպէս քննակն էր, շնորհագած մըց զնմի զստ կարելոյն պարզ եւ զիւրոյրդը ընել: Հոս հոն տեմնուած Թիթիւ ազատութիւնը յայտնակարծով, անելի քայքայութեանց ոճոյն մէջ, կը յուսանք, ներքեւ կը համարուին: Այլուտ որով փոփոխութիւն մը տեղի ունեցած է: Բայց միայն գիտաւոր քաժիմներու Ա-Դ Թուականութիւնը մնալ է:

4. 8. 8.

Ա.

Ներքո--Ինչն (Դեր--Ինչն եւ Յարբեր)

§ 1. Հայերէն լեզուն ցուցական դերանունաց երեքիկն շարք մ'ունի, զորոնք ներքեւ է կոչել "շարք hic, շարք iste, շարք ille, ք զան զի այն երեք շարքերն իմաստի տարբերութիւնը բուսական ճշդիւ կը համապատասխանէ լատին յիշեալ երեք դերանունաց իմաստի ներքեւիւնց: Իւրաքանչիւր շարքն մէջ չորս դերանունաց կը գտնուին. այսինքն՝ յատկապէս ցուցական մը (Թէ իբր դոյական եւ Թէ է իբր անական գործածուած), կրկնական դերանուն մը (դոյական), յոգ մը եւ նոյնութեան դերանուն մը (դոյ. եւ ան.): Բայց աստի իւրաքանչիւր շարքն մէջ կան տեղական քանի մը մակրայնիք եւ բառ մը "ահարասիկ, ահարասիկ, նշանակութեամբ: Ասոց կիրարկութեան տեմքմասնութեանց համար ընթերցողը կը խաբեմ Մէլիէի մէկ զբուածին, որ պարտիկ Լեզուագիտական Ընկերութեան Յուշագրոյց մէջ լոյս տեսած է (Meillet's Mémoires de la Société de linguistique de Paris, X, 241—266.) Չէ այնպէս լեւակատար է որ հոս կը բաւէ մեզի հին հայերէնի գլխաւոր ցուցականաց համապատկեր մը գնելը.

Յ ա յ ե գ ա ն ք	Ա, ք, hic <sup>4</sup>	Ա, ք, iste <sup>4</sup>	Ա, յ, ille <sup>4</sup>	
Յ օ ք	--	--	և	
Կ ր կ ն ա կ ա ն գ Ե ր .	Ա, ք, is <sup>4</sup>	Դ, ք, is <sup>4</sup>	Ե, յ, is <sup>4</sup>	
Ն ո ղ ն ու թ ի ք ե ա ն գ Ե ր .	Ա, յ, idem <sup>4</sup>	Դ, յ, idem <sup>4</sup>	Ե, յ, idem <sup>4</sup>	
"Ա հ Տ ա ա ա կ ի ղ, Ե Ե Ե .	(Ա, Կ)---տի	(Ա, Կ)---տի	(Ա, Կ)---տի	
Մ ա կ ր ա յ ք	Ա, ք, hic <sup>4</sup>	Ա, ք, istic <sup>4</sup>	Ա, ք, illuc <sup>4</sup>	} հմտ. Ա-ք, ubi, quo <sup>4</sup> , հմտ. Ա-ք, unde <sup>4</sup> , ---ք, ---ք
	Ա, ք, huc <sup>4</sup>	Ա, ք, istuc <sup>4</sup>	Ա, ք, illuc <sup>4</sup>	
	Ա, ք, hine <sup>4</sup>	Ա, ք, istinc <sup>4</sup>	Ա, ք, illinc <sup>4</sup>	
	(Ա, ք, ---ք)		(Ա, ք, ---ք)	

§ 2. Հայերէնի այս երեք շարքերն իմաստի տարբերութիւնը բացայայտուած կը գտնուի հնգէւր. գերբաստանի շատ մ'արբէշ լեզուաց ալ ցուցական դերութեան մէջ՝ յատուկ ցուցականաց, տեղական մակրայից եւ միջարկութեանց ("աւասիկ, եւն) համար: Սակայն սովորաբար մասնակից չեն՝ յոգիքը, կրկնական դերանունացը եւ նոյնութեան դերանունները: Ուստի այս չեղքը բառերը շարքեր

շարք մը կը կազմեն, շարքն is, որուն կը պատկանին նաեւ յոյն դերանունը ó, η, τό. մակր. sa, sã, tad. գոթ. sa, sô, þata, հինսլոնդ. sã, sũ, þat. ալբ. i, e, te, (հմտ. Festschrift til Vilh. Thomsen, Copenhague 1894, p. 248 ff. Zeitschrift für vergl. Sprachf. XXXVI, 309—315.) Չեղքը շարքին բացակայութիւնը՝ հայերէնին շատ աւելի զարտուր մէկ անպահանջ յատկութիւնն է: Հնդկական. միւս

լեզուներուն մէջ այս շարքը սովորաբար լուս պահ-  
 Տուած է, մինչդեռ միւս երէք շարքերը (hic, iste,  
 ille) պետպես նուազմանց ենթակայ են: Յաճախ  
 ընթուած է iste շարքը. (գրութիւն՝ hic: ille: is) եւ  
 այս պարագային նոյնն այն եւս յերանու չի գար.  
 կարծես այս շարքն հետզհետեւ անբերելութեանը  
 վրայ է եւ իբր անպատեւ եւ աւելորդ կը գրադուրի:  
 Դրանքով, չէզոք շարք, յամենա hic շարքը վտա-  
 րելով անոր տեղը բռնած է կամ անոր հետ ձու-  
 րածած. (գրութիւն՝ is: ille. Տճմտ. գութ. sa: jains.)  
 Երբեմն կը գտնուի նաեւ գրութիւն՝ hic: is:  
 (Տճմտ. անոգ. this: that.) որ արդիւնք է is եւ ille  
 շարքերու շփումման. Դաւե կրնայ ի շարքը hic  
 եւ ille շարքերը միանգամայն վտարելով տեղը  
 բռնել. շատ մը լեզուներ կը շատանան ցուցական  
 միակ գերանուամբ, որուն ազդեար կրնայ աւելի  
 ճշգրտութեամբ նշանակուի մակրայինբով. ("ci",  
 "là") սակայն երբեմն ալ այս միակ շարքով մը  
 գոհացող գրութիւնն երկարատեւ շրջաւոր մակ-  
 րայինն ի վերջոյ կը խառնուի գերանուան հետ,  
 որով ծնունդ կ'առնուն նոր գերանուամբ առաջին  
 եւ երրորդ շարքի:

§ 3. Լայ շարքերուն իրարմ տարբերքը ար-  
 մատական տարբերք գիրութեամբ կը գտնուին  
 քոյր լեզուներու մէջ, սակայն առանց այն ձեւա-  
 դիտական զուգակշռութեան՝ որ հայերէնի յատուկ  
 է. Լայերեն ձեւերուն ամենէն աւելի ճշգրիտ  
 համադրերը կը գտնուին սլաւ եւ քայտիկեան  
 լեզուաց մէջ. ին. անս ՝ hic, տճ. is, անս ՝ ille";  
 հին սլ. st, tն, onn, վարք պիտի խօսինք (§ 5, § 6)  
 Տճմ. սի եւ անս, onn բառերուն սղբանական ձեւին  
 մասին. ասոց իմաստին նկատմամբ գիտազութիւն  
 մ'ընելու պետք չկայ. Ընդհանրապէս տճ, tն  
 կերանուր շատ պայծառ է թէ ձեւին եւ թէ  
 ստուգաբանական նազման կողմնէն. առիպարդպպե  
 Տիգեր. \*so, \*sā, \*tad գերանուան է, որուն ճով  
 սկզբ ձեւերը ընթուած են նմանակազութեամբ.  
 նոյնը գրկած բլլալու է հայերէնի մէջ ալ. Սակայն  
 պետք է նախ մէկ քանի խօսք բան այս կերանուան  
 իմաստին մասին, որ վերք (§ 2) is շարքին գե-  
 բանուանց մէջ գասցնինք:

Լեզուի քոյր-պարզութիւնն \*to բռնել եւ իւր քոյր-պարզութիւնն:

§ 4. Այն իմաստ, զոր հին սլ. tն գերանուր  
 (ուս. tot, լեհ. Ե իւր. ten) ստացած է այլեւայլ  
 նորագոյն սլաւ լեզուաց մէջ, կախում անի այս  
 լեզուաց իւրաքանչիւրին ցուցական գրութեանն.  
 Բուսը կը պահէ սու գրութիւնը՝ hic: is, ուստի  
 tot առած է ՝ ille՝ իմաստը. (հայագիր՝ ժտ  
 'hic.'). Չիխերէնն ի զլուս հանած է սու գրու-  
 թիւնը՝ is: ille, որով ten գերանուան առած է  
 իմաստ ՝ hic, is՝ (տեւտո ՝ hic՝ ստատկիւտ to  
 մեանկով.) Տճմտ. onen, ille". Լեհերէնի մէջ գոր-  
 ճածութենէ ինկած բլլալով ille շարքը (զոր կը  
 ներկայացնեն նա) հասած է ի վերջոյ միակ ցու-  
 ցական գերանուան մը գրութեան (ten.) որուն  
 աղբնու աւելի լուս կը բացատրուի tam մակրայի  
 տալմամբը. (tam-ten "ille"). Սլոնիներէնն ու  
 Բուլղարերէնը գրեթէ Չիխերէնի գրութիւնը կը

ներկայացնեն. սլով. ես ՝ hic, onn ille ՝ բուլղ.  
 ենն, լոյն ՝ hic, օնն, օնյա ille .) Այս պետպես  
 լեզուներու մէջ հին սլ. tն գերանուան գործածու-  
 թիւնն աւելի պայծառ կերպով ցուցանուած համար  
 կրնանք իշխել այն գէպերին, ուր այս գերանուան  
 կը կապուի աշխարհ ՝ նշանակող գոյականին:  
 Բուսերէնի մէջ na tom svētի կը նշանակէ \*միւս  
 (անոր) աշխարհքին մէջ, բնչ-հայտարար չեկերէնի  
 մէջ na tom svētի կը նշանակէ \*այս աշխարհքին  
 մէջ՝ եւ այս իմաստն ունի՝ լեհ. na tym świecie,  
 սլով. na tem svetu. բուլղ. na toja svēt Միով  
 բունի՝ նորագոյն սլաւ լեզուները կը հաստատեն  
 այն կարծիքը՝ զոր արեւելի հիշատակածն կը կու-  
 հէինք, թէ հին սլ. tն գերանուան ի սկզբնէ վեր  
 is շարքին կը վերաբերի՝ ինչպէս ին. տճ եւ միւս  
 հնգեր. լեզուաց ստուգաբանական համադրեան:  
 Միայն Սերբերէնը կը տարբերի. Սերբերէնն ցու-  
 ցական երբեքին գրութիւն մ'ունի (hic, iste, ille.)  
 եւ այն՝ iste շարքին է որ կը վերաբերի գերանուան  
 տոյ (սա հինգ. tն.) Տճմտ. onaj ՝ hic՝ (na osome  
 svjetu "այս աշխարհք մէջ.") onaj ՝ ille". Երայ  
 այս վիճակը միայն նորագրութիւն մը կրնայ բլլալ.  
 Բայց այս նորութեան սղբապատճառն պետք էր  
 որ արդէն մայր-սլաւ լեզուին մէջ գտնուէր. Եթէ  
 փորձենք միւս սլաւ լեզուաց մէջ ալ ասոր հնգերը  
 գտնելու, կը տեսնենք նախ այն կէտն որ բուլղար  
 պիւնիայ բարբառներ յօդի երէք ձեւ ունին. =  
 շրբ՝ -s, -v (solo-s, solo-v \*եզ. ՝ Տճմտ. na svetou  
 "այս աշխարհքին մէջ." որուն սրիմակ մը կը գտնուի  
 Duvernoisի բառագրոց մէջ՝ էջ 2114.) — Բ շրբ՝  
 -t (solo-t) — Կ շրբ՝ -n. Տճմտ. Miklosisի  
 Vgl. Gramm. der Slavischen Sprache, III, 185;  
 Brugmann, Die Demonstrativpronomina  
 der idg. Sprachen (Abh. Sächs. Acad., Phil.  
 Classe, XXII, n° VI.) p. 43—45. Սակայն որչափ  
 ալ հետազոտութեան բլլայ այս երեւոյթը՝ միայն  
 նորագրութիւն մը կրնանք նկատել զայն: Եթզր-է (իգ-  
 նա, չեզոք -to) ուրիշ բան մը չէ՝ բայց էթէ հին սլ.  
 tն գերանուան վերակցական մէկ ձեւը, որ գերանուան  
 is թէ iste, այլ is շարքին կը վերաբերի. եւ  
 բոլորովին անհամակարգ է թէ վերակցական  
 գերանուան ուրիշ շարքի մը պատկանած բլլայ քան  
 օւ-կցականը: Բայ ասոր, էթէ ձայնագրական  
 պատճառներով այս վերակցական գերանուան գոր-  
 ճածութիւնն բուսական հին սլ. բլլայ (Տճմտ.  
 նախինքն քանին վերջականն ն, ի ձայնաւորաց  
 պահուիլը, բուլղ. voln-ի կամ volo-t \*եզ. vol  
 "եղ. պուս. բբբ. Zenicho-t նշանակէ ՝ zenich.)  
 սակայն պետք չկայ որ ասի մայր-սլաւ լեզուի մէկ  
 գիծը համարուի. վասն զի յետագիւր յօգը բուլ-  
 քարերէնի եւ քանի մը ուսու բարբառներու մէջ  
 միայն կը գտնուի. թերեւս շնոր կրնար ալ բոլորու-  
 վին մերժել այս կէտին մէջ տեղի ունեցած օտար  
 ազդեցութեան մը. Տճմտ. յետագայ յօգը ալ-  
 րաններին (որ շատ հին է) Z. f. vergl. Sprachf.  
 XXXVI, 310.) ուսմաներէնի եւ մարգարիներէնի  
 (avē կին, avad կինը, avat կանայք, avatnā  
 "կանայք.") Բուլղար բարբառներու այս երէք  
 յօգերն այնպէս զարմանալի համաձայնութիւն



oto Davydů (« եւ Սուեւաստարի բաւս անոնց, ահա դարեթրոն » (յորդորի) Տարգարթրեթու դրուաիթ. Nestor, տարի 6605.) ; voto jasnı postlatı pravıoje krasıstıenıje, istınoıje, po tomu by jeste i sami dıjajalı i inıymı by jeste akazıyvalı žtoıby po tomu chodıalı « ահա ձեզի խարեթրի ճարարաւ միտաութիւնք. գործերէք դուք ալ սասր Տաւմանտ, եւ Տրամայեցեք որդիներու զործել սասր Տաւմանտ » (Gramoly mitr. Kiprijana vo Pskov, տարի 1395.) որմանք աւելցրելն նաեւ oto bratıja tvoja prasutı v Suchemě (տոս. Լի, 13. ժող գարեւ.) թէպէս եւ յուեարեւ ընդդէրն ըլլալ՝ ուչի՜ օի ddelıcol σου ποıμαινουσιν ըն Տուչեմ (Տայ. « Ոչ աւանդի եղարքք քր արածնն զնաշինմն Ի Սի. քեմ ») : Նոր առեւերելի մէջ vose, vovse, vovsı բարե պատհարած չէ՜ բայց միայն իբրեւ գաւառական ձեւ մը եւ այս սասրուածի մէջ՝ avosı. եւ vot (vo) բառն առածն է « ահա աւանդի », նշանակութիւնն (հակադր. von « ահա աւանդի ») : Ուստի պէտք ենք ըսել թէ անցունք մ՜հրած է iste շարքէն hic շարքին. (Տանտ. իտալ. questo: quello՝ լատինականն iste: ille, Բնեւրդի hic բառը) : Նոյն անցունք տեղի ունեցած է նաեւ etot ՝hic՝ գերմանական Տամար, որուն արդարեւ ցայտմ՝ քննուած միջարեւութեանց հետ՝ ամեն արականուէ գերծ է : Այս գերմանուք կայ նաեւ սլովեներէն մէջ. (ete, eta, eto) :

Այս յիշուած բարբ միջարեւութիւնքն ի սկզբունէ իւր գերմանուաց շարքի որ չէգար ձեւերն են : Միջարեւութեանցս նախնական ձեւն առնուշտ էր՝ se (պահուած հին. պարսեերէն մէջ՝ idou նշանակութեամբ, եւ որ չէգար է թ ՝hic՝ բառին.) : օ՜՜ օ՜՜ (պահուած հին. առեւերելի մէջ այս բանաւածակով օ՜՜, օ՜՜ « թէ... թէ... » որ չէգրծն է օ՜՜ « hic՝ բառին.) : jeto ; ono (որ չէգրծն է օնն « ille՝ բառին) : Շատ բնական էր որ այս բառերն սլովեալ կերպով իրարու վայս ազդէին : Արդէն այս ձեւեր՝ se ձեւին ՝բով՝ կրնար կազմուած ըլլալ je-to ձեւին ազդեցութեամբն. (սակայն պէտք է նշանակել թէ գոյութիւն ունի Տուլովելի գերմանուէ մէջ սլով. eseı, esa, eso. հմտ. Miklosich, Lexicon palaeoslovenicum, ի բառին jese.) Վերջն է Լայնասարի ընդհանրացումն որ կը նշմարուի բուլղարերէնի մէջ (ese, ete, ene) կ'երեւայ թէ ազդելու մըն է նմանազգական ազդեցութեան jese բառին : Սակայն սաի ցնացաւ դեպք մըն է : Իրուսերէնի մէջ ose : oto, ono ձեւերուն հակադրուելի ինչ մնացած է նոյն իսկ վերջին ձայնասարներուն անկմանէն ետքը (vost, vot, von.) Ընդհակառակն օ՜՜, օ՜՜ բառերն ստեղծատաա ձայնասարը յաճախ կրած է jese, jeto նախորդ ազդեցութիւնը : Այսպիսով յառաջ եկած են այնպիսի ձեւեր ինչպիսի է jeto (տես Miklosichի բառգիրքը.) յետոյ սերբերէնի եւ բուլղարերէնի մէջ բարբ այս բառերուն յ սկզբնասարը կորսուած է հաւանօրէն sandhiի որեւէ քարացման մը պատճառաւ : Իրուսերէնի մէջ քարացումն աւելի կ'ընտան եղած է : այս լեզուին (եւ փոքր-առեւերէնի ձայնագիտական օրինակ Տաւմանտ jese ձեւն անմարտնութեամբ պիտի փոխուի բլլար ose (հմտ. odını « մի. հինու. edını ; odına « մերեմի. լեհ. jezyna ; okero « լեծ »,

հինու. jesero ; oléni « եղբորու », հինու. jeleni ; omela « ճագամ. » բարբ-սարսերէն յemjelina, լիտ. ėmalas ; oseni « սուռն », հինու. jeseni ; osjotr « թառափն », հինու. jesetrı. հինուտ. olıko « որպիսի », հինու. jelıko. աւելի նուազ համոզել են որդի օրինակները՝ olıcha « լատներն. » հինու. jelıcha բառին մէջ օ կրնայ հին ըլլալ, հմտ. լեհ. olısko, չի. olse. նոյնպէս առաւ դեւ. օժժժ, առա. յեժժ, հին. բուլղ. jeste « սակափն. » հմտ. նոր. բուլղ. obte. (այս բառին ստուգարանութեան մասին տես Meillet, Études sur l'étymologie et le vocabulaire du vieux slave, p. 155 ff.) Բայց յիշուած օրինակներն կրնեն կը բաւեն ցուցնելու թէ յ սկզբնասարած հարեւոտարպետի կ'իյնայ շ ձայնասարի առջեւ, երբ կ'աւելց բաւաւանց մը կը յաջորդէ. եւ այսպիսի ժ մը սկզբնասարա եղած՝ նոյն քարացումը կ'ունենայ, զոր ունի շ սկզբնասարը շարք մը փոխառու բառերուն մէջ, որ յ ձայնին նախորդութիւն մը տեղի բաւեր : կը գտնենք ոչ միայն Olıga՝ հին սիւաբիալեաներն Helga առունէն, Aljóna տես Jeléna՝ Հեղինէ, այլ նաեւ Avdótkja տես Jevdótkja, Astáfıj = Jevstafıj, սլովեթ. Евдоткадіос, հոս օ սլավոնական գրութիւն մըն է փի. օ, հմտ. փոքր-առա. Oléna, Ostáp.) Ըստ ամենայն հաւանականութեան ose ձայնագիտորէն կրնար ծնունդ տալ ձայնի կրտսերագոյն vose ձեւին հմտ. Voliga տես Olıga Նետարի ժամանակագրութեան ձեւապարագ միայն մէջ (Lavrentijevskij spisok, Լաւրենտիեան պատմութիւն.) bylineթերու գերեցանցն սլովն անուքը Volıga մեկնուած է իբր թէ շարունակութիւն ըլլայ Oleg անունաւ : Նոյնպէս նախակից օ մը կը գտնուի փոքր-առա vilıcha « լատներն », բառին մէջ. (որուն է ձայնը փակ վանիլի օր մը կանոնարար փոփոխութիւնն է.) բայց այս բառն թերեւս ինչպէս ըսի՝ օ մ'ունի՝ որ մայր-ուսա լեզուէն էր. եւ անտարակաջ Տարարու է որ vose, vovsı ձեւերուն վ մայրը vovի ազդեցութեամբն եղած ըլլայ : իսկ oto, voto, vot ձեւերուն եւ փոքր-առա ot ձեւին մէջ նմանակազմական ձեւափոխութիւն մ'հրած է՝ նմանողութեամբ հին jeto ձեւին. (իսկ չի. vet խառնակում՝ մըն է սկզբնավանդեալ je- եւ օ-, vo.) այս ձեւափոխութեան պատճառն են զուգակիւն ձեւերն ose, vose, vovsı են ono, von. Սակայն Տուլովելի գերմանուէ՝ որ jetoի կը համապատասխանի, բնականապէս այս ազդեցութենէն զուրկ կը մնար եւ պահելու էր յօ սկզբնավանդը : Յետոյ (սկզբուն է Լայնասի օր փոխառելն ետքը) այս յ ձայնը կորսուեցաւ sandhiի որեւէ մէկ քարացմամբն : որ սերբ եւ բուլղար լեզուաց մէջ եղած քարացման՝ զոր յիշեցանք, զուգակիւն էր. (կրնանք շատ է նման դեպքեր յիշատակել. այսպէս « մի թռական բար » հինու. jedını՝ դուգակիւնար կործնուցած է իբր յ ձայնն երեք լեզուաց մէջ, բուլղ. edını, սլով. eden, en « մի. սլովակ. enom միայն. ena « մի », հմտ. Gebauer, Historická mluvnice jazyka českého, I, 140 ժողովրդական շեխերէնի մէջ օրինակի համար ի Պրագ՝ կ'ըսուի eššé փի. ješšé « սակափն. ») Այս կերպով համարուած է etot ՝hic՝ ձեւին : Չարտադրութեամբ կրնաւք առաւական միջարեւութեանց մէջ գտնել օ սկզբնավանդը

փխ. 10- աւելի գործածական ձևերն. այսպէս կը գտնենք բառ մը *ovo*, եւ կ'երեւոյ թէ *estot*, *entot*, *nic*՝, *entot* „ille“ գաւառաւանկերս՝ *toth* քով, կը ջուրցրենք զուգակիւ ձևերու իրականոր շարքի մը դշուձիւրք, գտնել ի՞նչ ընդունելի չհամարիք այն մեկնութիւնը՝ զոր կու տան Baudouin de Courtenay, Glott. zam. 49—50 եւ Sobolevskij, Lekcii, 148, զոր կը յիշէ Iljinskij, Složnyja městoimenija ... v slavjanskich jazykach՝, 57. այս մեկուձիւրեան հասմաստ յիշեալ ձևերը ծագած ըլլալու են աս խմբերէն՝ \**v e v tom*, \**e e sim*, \**na e na tom*. Բայց այն առնել ի՞նչպէս մեկնելու է *entot* եւ *entot* ձևերուն մէջ եղած իմաստ տարբերութիւնը: Ես աւելի մէտ եմ ընդունելու թէ աւելի հակառակ ձամբան բրած է գաղապար մը. սկսելով v *ev-tom* (առ-ը. *ev-tot*) ձևերէ կարելի էր հնէ հասնիլ որ նոյնը մեկնուէր իբր թէ ըլլար v *e v tom* կրկնութեամբ նախագրութեանն որ տղոզորգական առանձնէն մէջ շատ սիրուած է, օրինակի համար *byline*ներու մէջ, եւ որ լուս ծնածով է նաեւ գրուող լեզուին մէջ (իս *vsěch is vŕěch* «սասնց ամենէն, . . . vsěch u nich կամ u nich u vsěch «այս ամենուն քով», v *etich u vŕěch žurnalach* «ներ թերթերուն մէջ», — այս ամէն օրինակները՝ Ցուրգիւնէէ եւ: Բայց աստի նոյն երեւոյթը կը տեսնուի նաեւ միւս որսւ լեզուաց մէջ. չեկի s *namí se všemí* «մեր u մենուն հետ», *nadto nadevŕecko* «այս ամենուն վրայ», *na boží . . . na zahrádě* «Աստուծոյ դրաման մէջ», «ես Truhlář, Výchor z literatury české, Doba nova՝, p. 136, 142, 223.) եղած v *ev-tom* ձևերն սխալ ըմբռնումը՝ իբր թէ եղած ըլլար v *e v tom*, ծնուող առում է այսպիսի ստացումաներու՝ ինչպիսի է Յ ԿՆ ТЕМЪ КЪ ПѢСѢМЪ, զոր Sobolevskij կը բարձր սա գրութեանէ՝ Půřešetiv popa Lukťjanova, գրուած 1701ին. (տաի միակ յիշուած օրինակն է *e-tot* բառին տարբերց բաժնուած ըլլալուն):

Հին ժառանգութիւն մըն է *je-to*, *je-se* բառերուն *je-* վանկը՝ նոյնը կը յանուի լեզուաց մէջ՝ Ոսկերէն *e-lanto* «այնչափք», յուն. *ê-xei*, սնկեր. *a-său* «ես», «ես Brugmann, Die Demonstrativpronomina, p. 115. եւ նոյն տեսակէն է ասի՝ որ տեսակէն է *ei-* վանկը գերանուաց մէջ՝ սնկեր. *ê-ša*, ոսկ. *ei-80*, Տմն. յուն. *είτα*. Այս *e-* եւ *ei-* նոյն դերանունական ընկերն են՝ զորոնք միացած կը գտնենք ասնկերիտի սա հոլովակերպի մէջ՝ *ay-ám*, *iy-ám*, *id-ám*, ել. *ար. ար. a-asmâi* եւ, Տմն. Brugmann, առկ p. 32 ff. Ամենայն հաւանականութեամբ ի սկզբան անդ իմաստի տարբերութիւն մը չկար գերանունական այս երկու ընկերու մէջ, երբ բարբառութեան մ'առաջին տարբերն էին: Այլուերեքի մէջ բարբառութեան իմաստն էր, *iste*՝, եւ մէտ եմ ընդունելու թէ այս իմաստը մնացած ըլլայ հնդկիւր. մայր-լեզուէն: Գտնել ասնկերիտ դերանուն *ê-ša*, *ê-šâ*, *ê-šad* շատ յաճախ յատուկ աղբիւր մ'ունի երկրորդ գէղերն հետ. եւ նոյն իսկ *asâu* այնպիսի աղբիւր մը կ'ընայ ունենալ. «ես Brugmannի յիշեալ

զորոք՝ էջ 75 եւ 82: եւ լատին. *is-ŕe* դերանունն ալ ի վերջոյ կրնայ հին բարբառութիւն մ'ըլլալ՝ \**e-to-* կամ \**ei-to-*, ձևափոխուած անով որ հուլիկն ձևերը գրուած են անհոլովիկն *ei-* բնոյն տեղը, որունն *is* գերանունն հետ ունենցած աղբիւր տակաւին կը գտայուէր. *-ŕe* կրնայ ծագած ըլլալ աւելի հնագուէր՝ \**toŕe*, որ նոր ուղղակի մըն էր եւ հնդկեր. \**30h* տեղը բռնուած էր: Ասկայն հաստատով ալ որ հնդկիւր. մայր-լեզուէն մէջ \**to-*ի բարբառութիւնքն \**e* եւ \**ei-* վանկերուն հետ՝ կրնային, *iste*՝ նշանակութիւնն ունենալ, շատ հեռու եմ պնդելէն թէ ասի միայն եղած ըլլայ անոնց պաշտօնը: Ինչոյն թէ սլաւերեքի մէջ յետու ասիով միայն եղած է անոնց պաշտօնը. եւ որովհետեւ \**ei-to-* եւ \**to-* ձևերուն մէջ եղած ստուգաբանական կապը տակաւին կը գտայուէր, \**e-to-*ի նշանակութիւնը կարելի բրած է որ սերբերէնի եւ բուլղարերէնի մէջ ծագին այն զարմանալի նորանկախութիւնները:

Հնդկիւր. *ki* բառը. (սլաւոնիւրի տակ մ'ըլլալու լուս քերականացի)

§ 5. Գերանուն մը *ki* լիակատար հոլովմամբ միայն սլաւերէնի եւ բալթիկերէնի մէջ կը գտնուի. (Հայերէնն առ այժմ մէկդի կը թողուէք)՝ սակայն աւելցնելու է որ հատ մ'ունէր փոխաբերէնն ալ (փոխագ. *ιος σεμουσ* *κροουμαειε* *καχουυ* *αδαιεε* *επιτετιχημενοσ* *εεου* «ես յուն. *θαιε*: *αν* *τα* *ηρωω* *τοδω* *καχου* *ποηθηε*, *υποκαταρατο*: *εστω*.) Արիւսան լեզուաց եւ յալաներէնի մէջ սուր որեւէ հետք չենք գտնիլ: Չէշոն է, Բուրգման (անդ՝ էջ 72) կարծած է թէ սնկեր. *svas* «վաղը» կրնայ այս գերանուն անանց մ'ըլլալ. բայց այն կործիք մըն է, զոր հետախուղելու հարկ մը չունիք հոս. ե՞թէ նոյնն որի՞շ կողմանէ մեր ստացած արդեանց համեմատ ըլլայ ամենայն նիստազուրկեան արժանի կարծիք մը կ'ըլլայ: Ինչպէ ոչ՝ կրնայք նոյնը զանց առնալ. բառ մ'որ «վաղը» կը նշանակէ՝ անհրաժեշտ չէ որ գերանունական ծագում ունենայ, (մասնաւոր թէ ասի բառական ցանցուս գէպք մըն է.) Իսկ ձայնագրութեան մէկէ աւելի կարելութիւն կայ ի նկատի առնուելու: Բարբառն մը համեմատ *hyis* «երկի» բառին վերջուտարութիւնը, որունն *â* ձայնը հնդկեր. *o* մըն է. սակայն այս համեմատութիւնը զմեզ չ'արդեւորք ընդունելու թէ *svas*ի *â* ձայնը հնդկիւր. *â* կամ *o* մըն է՝ Իսկ *hyas* բառին զարով՝ աղբարար սուր պ բազմայնը կը նոյնացուի յունական չիճէ բառին *θ* ձայնին հետ. սակայն *Wէյէի* (Meillet, *Mém. soc. lingu. XI, 317*) քրտ. ասարկութիւնքն ինձի հիմնուող կ'երեւան. (ինչպէս արդեն բաժն էմ ի *Z. f. vgl. Sprachf. XXXVIII, 209.*) Եւ առանց երկրորդութեան դնելու է \**ghsjes* (\**ghāies*) ձև մը՝ որ սլաւերէն կ'ընանական նուազած է: Մեր մայր-լեզուի զարգացման մէջ անտարակալ մեծ դեր մը խաղացած են բազմայններն խմբերն. եւ ոչինչ անհաւանական կը գտնեմ ընդունիլ նախատիպ մը \**kyas*: \**kyas*, որ միանգամայն մեկնէ թէ սնկեր. *svas* եւ թէ լատ. *svas*. Թերեւս պետք ըլլայ ըն-

գումը կ'փոխանակութիւնս հիւր (որակ լատ. cr-), հիւր (որակ սնակր. cr-):

Արամեերենին մասին շքշտ է որ ուզուած է \*hi- գերանուան հետ կընել այրանական քանի մը գերանուանական ձևեր, որոնք հով կը սկսին: Սակայն եղանկ անկախ գերանուն մը չէ, այլ միայն քանի մը Տղուպիեի գերանուանս ի, օ, է, ե, ւ, յ, ղ, թ, ծ. (սեւ. ար. ել. իգ. նեքք. բայր սեւերու եւ կրկին թուոց) ևս որիչ կարելութիւն մը չեմ տեսներ բայց էթէ այս 8 այնքը շարունակութիւն համարել իջի (Festschrift til Vilh. Thomsen, p. 251. Z. f. vgl. Sprachf. XXXVI, 309 ff.), Բուրգման (անդ. էջ 51) կ'ընդունի այս մեկնութիւնը ձևերուն ամբողջութեան համար միայն թէ այսպիսի սասցուական համար ինչպիսի են si-vjet "այս ասոր", 80-t "այսոր. 80-նմ" այս գիշեր", կը կարծէ թէ պէտք է պահել \*hi-տառ-գարանութիւնը, վասն զի այս կարգի ասութեանց մէջ hic շարքին գերանուան կը գտնուին շատ մ'ուրիշ լեզուներու մէջ ալ: Ստուգիւ ալ այն լեզուներն, որոնք ցուցական սղութիւնն ունին թէ iste: ille: is (կամ գտնէ hic: is) այս գէպքին մէջ շատ յաճախ կը գործածեն hic շարքը: Սակայն այն լեզուաց մէջ, որոնք ցուցական միակ շարք մ'ունին, իբր կրկն բոլորովն այլապէ կ'ուծ ըլլաւ: Ասոր գեղցցիկ օրինակ մը կու տայ իրանգերենը: Այս լեզուն ցուցական միակ շարք մ'ունի՝ ստուգարածօրէն ծագած is շարքէն: (գերանուանական բուն \*80- իր շատ հետաքրքրական անանցիբորով եւ բարգաւթեանքը): Անկէն աւելի գործածուած գերանուանք յօդն է (աղլ. ար. in, im, ուղլ. իգ. ind, in). գերանուան աղբրն աւելի որոշ բացարձակ համար կ'աւելցնի մասնիկները՝ ինչպէս 80 "հոս" այսոր, եւս սասցուական մէջ միայն գերանուան կը գործածուի՝ առանց "յաւելուածոյ մասանց" in-diu "այսոր, in-nocht "այս գիշեր", (Հմմտ. Z. eu ss, Grammatica Celtica, ed. altera, cur. Ebel, p. 609): "Նոյնպէս կաղզիբերէն մէջ՝ ce soir, ce matin եւն' առանց ըլլալ մասնական Ալթանեերէն ալ՝ իրանգերէն նման ցուցական գրութիւն մ'ունի, միակ շարք մ' ծագած is շարքէն, ստակապէս յօդը ի, օ, է, ե, ւ, ղ, թ, ծ: Երանական գերանուան աղբրն աւելի լաւ բացատրուած համար կ'աւելցնի նախակից մասնիկներս կե- "հոս", եւ օ- "հոն", կ-ն, ke-jo, ke-ta, a-n, a-jo, a-ti, եւս (գերանուան Տղուպիեի մանրամասնութեանց համար տես Z. f. vgl. Sprachf. XXXVI, 310 ff.) սակայն "այսոր" եւս սասցուականց մէջ այս մասնիկները չեն գործածուիր:

Յուցականաց գործածութեան բազմաթիւ օրինակներ կը գտնուին իմ գործոյս մէջ՝ Albanische Texte mit Glossar (Յնչապակագիբը Սպարտական շինարարին, Գոմ. դաս, XV, n. 3.) այս բառերու ներքեւ՝ ai "անի", andaj "անի", ašiti "այնպէս", ašje "հոն", ki "սակիս (հոս)", ketaj "սակի", ketšiti "այնպէս", keti "հոս", Հետաքրքրական է որ al "հոն" կը վերաբերի iste շարքին. աւելի հետաքրքրական է ketje որ կ'երեւայ

թէ ille շարքին կը վերաբերի. (բայց թերեւս "illic" իմաստը զարգացած ըլլայ "hinc" իմաստէն, ուստի բուն իմաստն եղած ըլլայ "հոնի աստի", գրուած նախ շարժած ցուցրնող շարքերն, յետոյ զարգացող ցուցրնող շարքերն ցով: Դարձեալ կրնան գտնուիլ օրինակներ բառերու teյ "անդին" եւ teյte "աւելի հոնուն", Ստուգարանական մեկնութիւնը բառական գոմար է: Մեկին է միայն որ teյ, teյte բառերն մակարոյն չ'ունին. (Festschrift til Vilh. Thomsen, p. 247, 255.) Նոյն բառը կը գտնուի աւելի հնագոյն ձևովս եւ եւ իմաստով "ուր", (Հմմտ. Z. f. vgl. Sprachf. XXXVI, 318, այս տեղ ցով կայ նաեւ nde, իմ Ալթ. Բնագրաց մէջ՝ ne, ստոր պէտք է համեմատել a-ndej.) Կրնանք գտնել եւ \*iōd, իսկ -teյ ծագած է -tiet (այս ալ \*tejet): Եւ նմանակազմական մէկ ձևափոխութիւնը? Սա կե-նի, ն-էյ, օ-ն-նի, կե-ն-նի բառերուն մէջ գտնուած -նի կը սխալընէ սուս մակարայն նս "ուր" (անդ.) սակայն կ'երեւայ թէ ձայնական օրէնքներն աղբիւր են այս երկու բառերն իրարու հետ նոյնազննելու: Բուրգովին միջին է -նի, -նի բառերու մէջ՝ a-ti, a-ti, օ-ն-նար է նոյնպէս սկիւնի օ- եւ կե- մասնիկները: G. Meyer կը կարծէ թէ կե-մասնիկը փոխուած թիւն մ'ըլլայ լատինական eccum (Etym. Wörterbuch der alb. Sprache, p. 1.) բայց այս մեկնութիւնը բոլորովն անկարելի է եւ այսօր այլ լուս կրնուելու չէ: Ընդունելի չէ a-ti: k-n ձևերու սրէն սկիւնութիւն մ'որ միանալովն ի նկատի չ'առնուր օ-կե: ka-ke "այնչափ" ձևերը: Եթէ օ-կե՞ օ-կե՞ օ-կե՞ն նոյնազննելու օտի օ-կե՞ն հետ (այս ուրիշ որ- եւէ կարելի թիւն չեմ տեսնիր), այն աստի կակէի կա վանկը նոյն գտնելու է կե-նի եւս ձևերուն կե- վանկին հետ: Զայնական օրէնքներն հակառակ չեն այն երթագրութեան թէ կա- հին հրամայական մ'ըլլայ \*gohe "տես", որ մասնիկ մը գերին վերածուած ըլլայ. (Հմմտ. լատ. caveo, յուս. xoi) ka-ke կրնար ի սկզբանէ իսկ նշանակած ըլլալ "ա՛հա (տես) որպէս", (կէ ծանօթ յարաբերական բառն ըլլալու է): Այն աստի օ-կե՞նու նոյն եղած ըլլալ յունական aó մասնական հետ: Այս գէպքին մէջ օ-կե՞ն անկախ կաղզիբերէն մ'ըլլած ըլլալու չէ, այլ սրէն կերպով մը կակէի մէջ նմանողութիւնը: Հարցական գերանունն, որ կը համաստեմատուի օ-կե, կակէ բառերուն, է 80 "որչափ", բայց օ-կե՞ն արեւն համաստեմատութիւնը կամ իրականական է կամ նմանակազմական. -կե՞ վանկին հոս պակտիլը լաւ կը համամայնի իմ երթագրութեանս հետ եւ անկարելի կ'ընէ G. Meyerի կարծիքն, որ օ-կե, կակէ ձևերը կ'աղբը համաստեմատել այսպիսի ձևերու հետ՝ հինու. kakü "որպէս", takü "այսպէս", Akc բառն՝ որ հարցական բառերուն անորոշ իմաստ մը կու տայ, ըստ երեւութի են երկու մասնիկներու ստեղծութեան օրինակն մըն է. akc-šiti "որեւէ մէջը, այս ու այն", Աւերջելու եմ որ եթէ այլք: օ-կե՞ն առաջարկելի նոյնազննել յուն. aó մասնական հետ, սակ' ասնեւեկն այն նախաոր գիտաւորութեանք չէր որ այս. a-ti նոյնազննել յուն. aó-tōf հետ. սակայն օ-կե՞ն Շմիտի (Joh. Schmidt, Z. f. vgl. Sprachf. XXXVII, 47) յունական գերա-

նուան մասին ըսած գիտողութիւններն ետքն է վերջը պէշտ արդեւ կայ այսպիսի նշխարման մը .  
 \***au** մասնիկը յուսարեւի մէջ ուրիշ իմաստ մը (նշխարութեան) ունեցած ըլլաւ և քան այսաներեւի մէջ (Տակագրութեան)՝ սակայն ստորինակ բան մը չէ բառի մ' այսպիսի կրկին նշանակութիւն ունեցած ըլլաւ: Նոյն կերպով ուսու. չէ մասնիկ կրտս նշանակել թէ Տակագրութիւնը մը (ոպ ցօնով, օնէ չէ ne chotaj, մեքը պատրաստ ենք, բայց անոնք չեն ուզեր,») եւ թէ նշխարութեան. (տէ չէ \***այնք**, \***segódnja** չէ \***այնի** իսկ այսօր,») on rezko otičaldjoa ot' tich' hjadéj kotóryje sostavljalí krug nádego smakómstva, no, na moj' vzgljad, tótko v jégo չէ pólizu "չառ տարեր կ'ը այն անձերն որ մեր ծանօթութեան շրջանը կ'այսպիսի, բայց. բառիս, (կը տարբերէր) յառաակութիւն իւր, գրած՝ Krestovskaja, ի "Russkaja mysl" 1900, I, 76.) Ինչպէս այս օրինակները կ'անհետն' օտ չէ կրտս նշանակել թէ "բայց ինքը" (ille autem) եւ թէ \***նշնք** (idem) եւ գերաւ կ'ըմբռնէր թէ մասնիկ մը, որ "տարեն" կը նշանակէր, կրտս այս երկու տեսակ բացատրութիւնքը կ'ազմուր գործածուի: Սակայն եւ այնպէս այլ. a-tá եւ յուն. ad-τὸ բառերուն տարերաց նշխարութիւնը կրտս է վերջը դիպումական զուգարկիութիւն մ'ըլլալ: — Գեղերեւի մէջ **իւ** եւ **այ** (= **aiú**) գերանունները կրտսն ճի եւ **նի** նախդիրներն առնուր, որոնք գեղաբանական շարքը չեն փոխիք. (նիւն, ունիւն, ճայ, ուայ): Այս նախդիրները նոյն են անկախ բառերու Տեա' ճի (տակերեն **իւ**, յարաբերական բառ) եւ **նի** (տակ. ուն. "մի"), **իւ**՝ Ալբ. Բնագիրներու (Alb. Texte, p. 147) կը տեսնուի որ **իւ** անի նաեւ գործածուութիւն մը որ Գեղերեւի այս զարգացման ստորը կ'ըմբռնէր. **իւ** չէ **իւ** "երկուքն ալ", **իւ** չէ **բարաք** "արդէն յառաջ", **իւ** չէ **սո** "այսօր", **իւ** չէ **իւն** "այն ժաման. այս ժաման", **իւ** չէ **ալ** "այն օրէն":

Բանի մը Տեղեր. լեզուայ մէջ \***իւ** գերանունան բացարձակ բացակայութիւնն այս բնոյն ամենէն աւելի կարեւոր կէտը չէ Աւելի Տեառաքրական այն պարագան է որ բառիներէն մէջ \***իւ** գերանուն մը օրեւէ կերպով չէ գտնուիր. բայց միայն մակրոպ մը \***իւ** (ի բունն **is-c, num-c, ecce**) իւր տեսնուցնելով (**cis, citra, citimus**); Ետքընելու հարտար թէ կար գոյնիկ \***իւ** բուն մըն ալ, չի բաւեր վիպյութեան բերել **cedo** միջակրութիւնը, վասն զի այս բառիս ծագումն ու ձեւագիտութիւնը բոլորովին անձանօթ է. **իւ** չէ **իւ** մերժելու է այն ենթագրութիւնը թէ այս բառը ծագած ըլլայ վերադասական -**ce** (ծագած \***իւ**, մասնիկ, որուն վրայ եկած ըլլայ ուրիշ -**do** մասնիկ մը (Տեառ. **quam-do, quam-de, հինու. koli-նի-do, ւն-նի-do**), Բառերու երկու կապակցութիւններէն **senem cedo** եւ **cedo senem**՝ միայն առաջինը նախնական ըլլաւ: Է. Ինչպէր չէ այս որ **cette** յաղանակին նշնպէս երկրորդական նկարագրի մ'ունի՝ ինչպէս օրինակի Տաւար առաւելի մէջ յոգնուիր **pólno** "գազրեցեք"՝ **pólno** բառէն որ բառ ինքեան կը նշանակէ "բաւական է", Անհրատեշտ չէ բնուորիլ **cedo** բային արուած մեկնութիւնը թէ ըլլայ \***ce-ած**

(Թրուգման, անդ, էջ 143.) Thurneysen այս մեկնութիւնը "յոնուգն, իչ գունն (Indogerm. Forschungen, XIV, 132) եւ Uhlenbeck (Z. f. vgl. Sprachf. XXXIX, 258) չէ կարծիք թէ շատ գիտնականք Տակագրութիւնն ստոր. Ապր-Տոյլ է միայն որ ստուգաբանական կայ կայ **cedo** բային եւ **իւ**. **cel** (նոր լեզուին մէջ **cedo**) "Տրաման, թղտուցութիւնն բառին մէջ, Thurneysen կը Տամեմանտ աւետ. **syazad-, sisd-** (գոր Bartholomae կը թարգմանէ "յետ ընդհիւր, յետ մէկ.ն) եւ եւ իրեն կարծակից կ'ըլլամ" (Bartholomae, Grundriss d. Iran. Philologie, I, 1, p. 77 կարծիք յայտնած էր թէ ստուգաբանական պէր կայ **syazad-** եւ **սնիւր**. ըն- բառերուն մէջ. բայց այս կարծիքը Տեղանակն ետ աւան է իւր բնուոր **Հինբան. բառարար մէջ, Altiranisches Wtb.** p. 1681.) Անհատայտ չէ փոխանակութիւնն \***իւ** - \***իւ**, ի նկատի ունենալով անվիճելի փոխանակութիւնը՝ սկզբնառ-բացուման + Ա միւննայն բաղձայնին Տես առանց Սի: Բայց ստոր պէտք չէ մտնալ որ քիչ Տաւանական է թէ \***իւ** մասնիկը կամ այս մասնիկն կոշմական մէկ ձեւը բայի մը Տես բարբառով կարենք ըլլալ: Ավայութեան կը բերուի սակերին **ce-dn-ast** "venenit" (ի Tabulae Bantinae). այս **եւ** ինչ վերջուորութիւնը կը գտնուի նաեւ **եւ** ինչ մէջ **fecerunt** "fecerit", իսկ արմատը՝ աւ բառի մէջ **comben-ed** "convenit". Աստի **ce-վանի** մեկունն են վերը յիշուած կերպով: Եթէ այս մեկնութիւնն ընդունուի, այն աստի ասի միակ օրինակն եղած կ'ըլլայ իտալականին մէջ այս մասնիկն **ծայնուարին**: **Lat. ceteri** բառէն մէջ **աւելի փոխանուր ենք** \***իւ** մասնիկ մը + **elro** "այլ" գերանունական բունը, որուն վրայ է Ուրբիականը. եւ մասնիկն այս **եւ** է որ **ce** բառին մէջ մասն է. (Brugmann, Indogerm. Forschungen, VI, 87). վերջուպէս **cedonustri** ցոյց մ' յիշուած այս մեկնութիւնն ալ գտնէ նշնպէս գծուարութեանց կը Տեղափոխի, որչափ այն տեսութիւնը գոր կը պարտապանեն Եովհ. Շմիդ (Joh. Schmidt, ի Z. f. vgl. Sprachf., XXVI, 376) եւ Con way (Americ. Journal of Philology, XI, 308.) որ տեսութեան Տամեման ասի կրտսնու **եւ** մ'ըլլայ. (այն աստի **ce** տակին ընծայելու է ցի մայնական արժեքը, — որ թերեւս անկ օրիւն չէ բառակցքս — եւ ընդունիլ անձանունողութիւնը \***ց** "ց" **եւ** ինչ **եղած** \***ց** "ց", Բառ ինչ նուազ Տաւանականին է **Breal** գիտնայն (Mém. Soc. Lingu., IV, 396) կարծիքը, որ այս **ce-վանի** **com-** նախագրութեան մէկ աղաւաղութիւնը կը Տամերի:

Լատիներէնի մէջ \***ci** մասնիկը բացարձակաւ է ուրիշ՝ ծագումն անձանօթ՝ տարեր մը Տես եւ այնպէս կ'ազմած է hic գերանունը. (ի՞նքէ կարելի է **h** Տաղադին, փայտիկ. **f** ի բանին **foied** "hodie", երկրորդական ծագում մ'ընծայել, այն աստի կրտսը **quid** \***ci** կի. այն ժամանակ **hodie** կ'ըլլայ = **սնիւր**. **quid** **adq** "այսօր", **hodie** **no hōrnus** բառերուն մէջ կրտսը նշնարել յիշատակ մ'այն շրջանին, երբ տակաւին զարգացած չէր **hic**: **istis**: **ille**: **is** գրութիւնը, այնպիսի շրջանի մ'երբ իրաց

վիճակը նոյն էր իրականորեն ևս այլաներենի վիճակին հետ. վասն զի «*ε-κί*» *hio* սովորաբար էր \**ε* կամ \**es*, չէրոք շարքին գերանունն մի՛ որուն կը կցուէր սովորաբար ինքնական մասնիկ մը): Ոսկերենն ըկօ՝ մասնիկը կրնայ նման ծագումն մ'ունենայն ըլլալ. հարկուհի ստոր արգելիք չէ:

Հին իրանագերենի մէջ կայ զի բառ մ'այս անութեան մէջ՝ *behad* զի «այս կենացս» (հմմտ. Stokes, Urkeltischer Sprachschatz, p. 74; Stokes et Strachan, Thesaurus Palaeohibernicus, II, 332.) Բառերուն գաւառորութիւնը ենթադրել կու տայ թէ զի բառը մակրայ մըն է, ոչ գերանուն մը. նախակից ձեւը կրնայ ըլլալ \**hi*. Եունարենի մէջ *σήμερον* «այսօր» ևս *σήμερος* «այս ասոր» հարգութիւնը ունի \**hi*-տարր մը, որ չի կրնար հարկուիլ գերանունն մը մէկ հարկին ըլլալ. այլ աւելի մակրայ մըն է քան թէ գերանունական թան մը: Բայց ասորի կայ մակրայս *ε-κει* «անդ», (քանի մ'ունենայրով՝ *κεινος*, *αχθος* ծագած ձեւն \**xeenos*): Իմաստի փոփոխութիւնը բաւական հետաքրքրական է, բայց կ'երբայ թէ այլուր ալ կը գտնուի. գերանուններէն մէջ

\* *hi* գերանունական բնոյն քանի մը կ'ըզհայեալ հարկներ կը գտնենք. այսպէս՝ *գոթ.* *himma daga* «այսօր», *հինդերս-գերմ.* *hiu-tu* «այսօր», *հինդ.* «այս ասոր», *հինդ.* «այս քիչեր», *գոթ.* *und hida* (nu) «մինչև հաս», *fram himma* (nu) «սակն անդին», *und hina dag* «մինչև այս օր», *Հոս կրնանք լեզուատար հարկմանն մը ճիշտորոշները կամ սկզբնաբար թիւերը տեսնել. Հին-բարձր-գերմ.*, *հինդերս.* ևս *հինանդ.* *he* «նա» գերանունն մասին Բրուզմանն (անդ՝ էջ 54) պէտք եղանքն արդէն բռնած է. այսինքն՝ ի սկզբանէ իսկ չկար հոով սկսող ձեւերու լեզուատար հարկմանը մը, այլ միայն արակ. ուղղական մը: Եւ ինչպէս Բրուզմանն իւր նշանաւոր քերէին մէջ շատ լաւ բռնած է (Brugmann, Grundriss d. vgl. Gramm. d. idg. Sprachen, III, 769.) այս գերանունը կրնայ ազգուած ըլլալ քանի մ'որիչ գերանուններէ:

(*հինդ.* սաքս. ևս *հինանդ.* *he*, *հինանդ.* *he*, *հինդ.* սաքս ևս *հինդ.* *he* ինքնուրուի) և չէնք կրնար սակե բնոյն հնդկերէ. իսկ համար որեւէ իզուկացուցի թիւն մ'ընէ՛ւ. թիկ *հինդ.* *ham* «նա», *հինդ.* *ham* (իգ.) ձեւերուն համար կը կարծեմ թէ ականջ իրականց գիտունը գտանք մը չգիտենք նոյսմ միջուած գերանունայն հետ, առանց մեկնելու թէ ինչու ուրեմն համապատասխանող ոչ չէրոք զի ոչ սոյնակի կը գտնուի. Կերտնայ թէ ըրողութիւնն *մտցուած* է Schagerströmի յօդուածը (ի գիրս Arkiv f. nord. Filologi, III, 132—145. այսինքն՝ *ham* ծագած \**haiwano* «տեր», բառէ), *Հին-բարձր-գերմ.* *hinstana* «յեսու», *հինդ.* *handan* «անդին» կրնան վերաբերիլ բառերուն *հինդ.* *cétne* «առաջին», *հինդ.* *koti* «սկիզբն», *koti* «վերջ», բայց ոչ \**hi* գերանունական բնոյն:

Ուստի պէտք է բնորեն, Բայտիկեան լեզուն, այսերենը, փոխգարեւը (ևս հայերենը) մեզ գերանունն մը կը ներկայացնեն. իսկ սոյնը, իտալականն ու կիլիկականը՝ միայն մակրայ մը. Ես

չեմ վարանիր ընդունելու թէ մակրայն է նախնականը, իսկ գերանունը՝ երբորդականն: Երբ \**hi*- բունը հարկուիլէ եղած է՝ իւր տեղն առած է \**hi*-ը բունը. (օրինակի համար՝ լիտուաներէնի մէջ) իսկ \**ko*. \**ke*- ձեւերը, զորոք կ'ընդգրկեն պատմական ձեւի մ'որուն հնդկերէ. ժամանակի ըլլայն երայնակալ ըլլալ: Հին պաւերէնի հարկման վրայ հայեցուածք մ'ալ արձակել կը բաւէ ցուցնելու որ *sego* ևն ձեւերուն զայնք նմանակազմական նորութիւն մըն է փխ. յե ձեւին, որ S բազմայնոր կը փոխեր ձի. իսկ փոխգական սեբուսի պատմութեան մանրամասնութիւնը ծանօթ չեն մեզի. Նոյն կերպով դասաստան կ'ընծմակ մակրայն և գերանունն որիչ զոյգի մը մասին. այսինքն՝ իրլ. *ol* մակրայն անտարակոյց աւելի հին է քան լատին *olus* գերանունը. սակայն որքէն հնդկերէ. ժամանակն այս մակրային քանի մ'ունենանք (տեսակ մը բազգատականներ) կային, այսինքն՝ *alio* ևս \**altero*, լատ. *alius* ևս *alter*. Հնդեւր. փոխնունակութիւնը *o* - *a* անմեկնելի չէ. պէտք է հոս մեկնութեան համար ձեռք առնուլ Saussureի և H. Möllerի ձեռնօթ ենթադրութիւնը, այսինքն *a* ծագած է այն վանկերուն մէջ որոնց ձայնաւորն ինկած էր, բազմակայնէ ժամանակ մը *γ* կամ *q* առը. *γ*) որ պատմական ժամանակայն մէջ երբեք պահպանուած չէ իրեն բազմաձայն. ևս ձուլուած էր նախընթաց ձայնաւորին հետ ևս կազմած երկար ձայնաւոր մը (*o*, *ai*, *eo*), ևս *ai* ձայնաւորի աւելի կորուսած էր առանց հետք մը ձգելու. Ուստի միշտու ձեւին սկզբնական բունն էր \**Al-* (կամ ինչպէս ևս կը նախընթացմ գրել՝ *pol*.)

Լեզու-բ. \**eno*-, \**ano*- բերք:

§ 6. Լեռ. *afis*, *հինդ.* *onü* գերանունն աւելի տարածուած չէ քան *afis* ևս *st*. Սանսկրիտն ունի տեսակ մը բազգատական *anyāś* «որիչ», գարնեալ՝ *անկր.* *antara* - *s*, *ոտեմ.* *ändär*, լեռ. *añtras*, *գոթ.* *anfar*, *հինդ.* *annarr* «որիչ», ևը կարծուի թէ այս գերանունն բունն առանց բազգատական մասնիկի՝ կը գտնուէ բառին մէջ՝ *հինդ.* *արար-գերմ.* *ñner* «այն» ևս *icner*, միջին-բարձր-գերմ. *eimer*, բայց այն շատ տարակուսական է. գերանունական լեզուաց մէջ կայ գերանունն մը՝ *ille* շարքին, որ յով կը սկսի, միշտու ձայնաւոր բարբառէ բարբառ կը սարքերի. (գոթ. *jains*, ԵՆԱ) Այն լեզուագէտը, որոնք գաւառական աճէն մէկ ձեւին համար շուտով մը՝ «հնդկերէական» համապատասխան բանան և մը կը յարգարեն, հոս ալ որեւէ դժուարութիւն մը պիտի չգտնեն. Բայց այն՝ որ այսպիսի դիւրին ևս անտրի խաղով մը չի գահանար, ստիպուած է Ծանշնալ նորութեանց և նմանակազմական ձեւափոխութեանց շարք, որոնք նոյն իսկ բառասակզան ալ չեն ինչպան: Այսպիսով է որ *հինդ.* *enm*, *énm* գերանունը (ի օրինակ որ անկամար) նմանակազմութեան ծանօթ ձեւափոխուած եղած է *hinn*. Բայց ասոր կարծեմ թէ գերանունական գերանունն այս բազմակերպարան բուն-

Թիւնք յառաջ եկած է մասամբ աւելի հնագոյն ձևերն (անտարակոյն \*jainā-) բարբոքին արտակարգի ձայնական պղծմաներէն, որոչք անմասնազուծիւն մը յառաջ բերելու էին: Այս անմասնազուծման այլեւայլ բարբառներէն մէջ զանազան ժամանակ կրեար գիշած ըլլալ (ա՛ երկարորտուի ձայնադիտական փոփոխութիւններէն յառաջ կամ ետքը) կրար կապուած ըլլալ անիշտ վարկերուն, կամ շնչտեղ վանկերուն մէջ ուրիշ արգիւնք մը տալ ջան անկողն վանկերուն մէջ: Այս կերպով ծագած պէտքէն փոխանակութիւնքն \*jain-: jain-, կամ \*jēn-: \*jēin- > \*ein-, ՏՃՏՈ՞. բառասիրքը բառիս գերմ. einbere, հինգանդ. einir "գիս, լատ. jūni-perus) կրնային անէն տեսակ միասորմանց եւ խառնակման եւթնակոյ ըլլալ: Կը խոստովանիմ որ այս կարգի մեկնութիւն մը կրնայ մեծ զժառարակ ծանց ճարտարի, մինչ-գեռ շատ զիրէն էր հին-բարբ-գերմ. Ե՛նէր համեմատել լիտ. aĩsĩs հետ: Պատճառն այս է որ լեզուաբանական համեմատութիւնք միշտ աւելի չիւրիւն է, երբ պատմական մասն անտես կ'առնուի: Եթէ Ե՛նէրն այս վերջէն մեկնութիւնն նախընտրելի համարուի, զո՛նէ կը համարձակիմ իրեւել տալ որ անիբաւայի կ'ըլլար սակէ որեւէ հետեւութիւն մը հանել լիտ. aĩsĩs հնդիկեր. ձեւին նկատմամբ: Դասն զի նոյն իսկ այն զէպքին որ Ե՛նէր եւ ienĩr երկու բառերն ստուգարանական անկախ ծագումն ունեցած ըլլան, ապահովագտ անկախ չեն իրարմէ իրենց ձեւին նկատմամբ:

Ստուգիրտերէն այս հարկակէրպին մէջ կը գտնենք՝ գործիական ար. եւ շէք. anēna, իգ. anāyā, եւ երկուորականի սեռ.-ետքը. anāyōb. նոյնպէս Աեռասայի մէջ՝ եզ. գործիական ար. եւ շէք. ana (հին-պրս. anā), յոգ. anōb, սեռական anayōb. եւ սակէ յառաջ կը բերուի նոր-պարսկերէնի ան "այն" գերանունը: Այլեւայլ գիտունք ուզած են ժխտել թէ է հոս ana- բուն մ'ըլլայ, եւ կը պնդեն թէ յիշեալ ձեւերն յառաջ եկած ըլլան նմանակազմութեան ծածրով կամ խառնակմամբ հնդիկերանեան ա-բնոյն անձ-գործիականէն: Այս տեսութեան առաւելութիւնն այն է որ այստ հարկակէրպն աւելի պարզ կը ներկայացընէ: Բայց մի կ'երանշուտեմ մեզի թէ այս հարկակէրպն ստուգիւ պայտէս պարզ էր: Բայց աստի Աեռասայի կա-նա գործիականի (հարցական գեռնունակ) -նա մասնիկն կրնայ ինչո՛րին զարգացած ըլլալ նմանակազմական ազդեցութեամբ անո՞ր, զոր առանց իրաւանց կը վերլուծեն իբր a-na եւ այն՝ a-he եւն սեռականի պատճառաւ: Վերջապէս յիշելու ենք որ յուսարեւին մէջ լիտ. aĩsĩs համեմատող բուն մը չենք գտնէր՝ բայց միայն աստի Թեան մը մէջ, որ՝ միւս օր՝ (վաղը՛նէ ետքը) կը նշանակէ: Եռնական այս բունն է ծոյր- որ նախմտի հարկակէրով կը գտնուի (ե՛ւ ծոյր, ծոյր, ծոյր). բայց որովհետեւ թոյնն անէն ձեւերն ալ միեւնոյն նշանակութիւնն ունին, հաւանական է թէ է՛ սկզբան անգ միակ ձեւ մը ոչյութիւն ունէր՝ գործիականն՝ \*einā. 'նոյն բունն ուզած են գիտունք գտնել նաեւ գերանունաց մէջ՝ Օ ծեւն, ԿԵՆՈՒՍ, ԿՆՈՒՍ, ԿՆՈՒՍ. բայց հոս եղածը կրնայ

ծանօթ -ո- մասնիկն ըլլալ. եւ Օ ծեւնօր մէջ՝ բոս աննայն հաւանականութեան՝ պէտք չենք նոյնպէս հնդիկեր. գերանունական բնի փնտաել, ինչպէս չենք կրնար փնտաել գերմ. der dingsda թարգմանութեան մէջ:

Ուստի հնդիկեր. մայր-լեզունն չունէր լիակատար գերանուն մը, որ նոյն ըլլար լիտ. aĩsĩs հետ: Բայց զոնէ գործիական մ'ունէր, եւ զարձակալ՝ կարծեմ՝ ունէր տեղական մակրոյ մը. հինիւր. and "անդ" կը հակադրի բառիս sūnd "աստ": Երես խոտեղով and կրնար իւր Ե սկզբնատար կորսնցուցած ըլլալ եւ նոյն բնէն ծագած ըլլալ՝ զոր կը գտնենք sūndի մէջ: Բայց ոյժմ աւելի հաւանական կը համարիմ and բառին մէջ փնտաել լիտ. aĩsĩs, հինու. օմն բառերուն բունը: Թէ ինչ պատճառներով այս and մակրոյն՝ այսպէս մեկնելով՝ հնդիկեր. ժամանակի շրջանէն կը համարիմ, պիտի տեսնուի յաջորդեալ: Այս վայրկեանի միայն մտադրի կ'ընեմ՝ ասկանի որ իբլ. a կ'երեւայ թէ հնդիկեր. a մը կը ցուցընէ: Ուստի հոս ալ ստիպուած ենք ընդունիլ հնդիկ. փոխանակութիւնն e: a. (յ. ընդ, իբլ. and. ՏՃՏՈ՞. § Ե՛ վերէն):



Կ Ե Ն Ս Ս Կ Գ Բ Ա Կ Ա Ն

Գ Բ Բ Ի Ե Լ Ա Օ Լ Գ Ե Ս Ե

1811—1892

ՂՕԳԵՆԻ գերգաստանը՝ Գրանտիլուանիս գաղթած ասեմ, կալ (= Gal) այսինքն գալ կ'անուանուէր: Բայց այն առհասարակ ծիւղն, որն որ Գեօհոյոմի մէջ տեղաօրոտեցաւ, Աքսուննիւրէն՝ առհասարակ ՂՕԳ կ'անուանուէր: — Ենդին մեկու ծիւղը՝ պահեց կալ անունը, որ՝ ինչպէս յայտնի է, միեւնոյն նշանակութիւնն ունի: Որովհետեւ ՂՕԳ գերանուններէն եւ կալ, այսինքն Գալ հայերէն բաւը՝ նոյնանշան են: —

Գարբիէլ ՂՕԳեանն ծնած է Գեօհոյոմ գիւղաքաղաքը՝ 1811 ապրիլ 17ին: — Հայրը կը կոչուէր Ըստուածատուր ՂՕԳեան, որ Գեօհոյոմի մէջ մեծ վաճառական էր, մայրը Շուշան Գարբիկէց: Եղբայրներէն մէկը՝ Անտոն, Սեգիւլ-Ուստիօհէլի վաճառական էր. — մէկալը՝ Դոսիս. Թովսէփ ՂՕԳեանն՝ Եղիտարեթուպոյսոյ բժշկակագետ. Ալոզիոս՝ Մեն Վիգիւլիւէս գաւառաբն պաշտանալար փաստաբանը, Շուշան, եւ Թովհաննէս, Գործվար քաղցրին մէջ գեղադարձ:

Գարբիէլ՝ երկու տարի (1820—22) սորվեցաւ՝ Պրաշայի զննաորական դպրոցը: